

ՑԻՍՆԱՄԵԱՅ ՅՈՒԵԼԵԱՆ

ՔԱՀԱՆԱՑՈՒԹԵԱՆ

Վ. Հ. ՄԻՆԱՍ ՆՈՒՐԻԿԱՆ

ՄԻՒԹՈՒԹԵԱՆ ՎՈՐԴԱՊԵՏԻ

1873-1923

Խոտակիոյ յաղթական բարձունքին կրարբայի ստորոտը, ուր ցանուած շարք
մը բլուրներ՝ վենեթիոյի լայնատարը ու ծովատեսիլ գաշտին կանաչազեղ ակունք-
ները կը կագմեն՝ տեղի ունեցաւ կեանքի մը Յաղթանակի տօնը.. Հ. Մինաս վ.
Նուրիկիանի ֆահանայութեան ոսկեզն Յորելեանը:

Յիսուն զարուներ բոլորած էին յետ անջնջելի օրուան մը՝ զոր Երկինք
պարզեած էր ի պայծառութիւն Եկեղեցւոյ, ի բարգաւաճումն Միսիթարայ Հաս-
տատութեան և ի նպաստ Ազգիս:

Այդ բլուրներէն ամենէն ծիծագկութ՝ Ազորյ՝ ժառանգած էր հանդիսատեղին
ըլլալու իրաւունքը, նկանելով մէկ կողմանէ հանդիպումը գիւղագնացութեան այդ
շրջանի, իսկ միւս կողմանէ Յորելեար Զօր ու փտական դիտաւորութիւնն ու
փափազը՝ մատուցանելու համար իր յորելինական պատարագը ի՞ր իսկ կառուցած
հայկական գմբեթազարդ գեղեցիկ տաճարիկին մէջ, նա՛ մանաւանդ բանի որ այնքան
մերձ էր առիթը:

Բայց տեղի ունեցած հանդէսը գեռ չնկարագրած՝ ներսւի մեզ ներկայացնել
համաստիւ Մեծարգոյ Յորելեարին կենսազրական գիծերը. անկեղծորէն ըսկով
սակայն, որ մեր նպաստակը չէ վիրաւորել անոր համեստութիւնը, այլ պարզապէս
առիթ մը ներկայացնել կրկնուելու Եկեղեցիրեան սա խօսք՝ թէ «Միւս պա-
տրաստ եմ լաւ մարդիկներ բան մը տորվելու»:

* * *

Ենած է ի Տրապիզոն 1854 Յունուար 28/ն. հայրը կը կոչուէր Վարդեկան
և մայրը կատարինէ Մամլեան, որոնք ի սկզբանէ ուխտած էին նուրիկ իրենց
մանուկը Ս. Ղազարոյ Միաբանութեան, (որովհետեւ տարինուկէս առաջ վախճանած
էր Հ. Մինաս Բժշկեան՝ մօրեղբայրը Հ. Մ. Նուրիկիանի հօր), Մկրտութեան անուն
դրած էին Մինաս, ի յիշտառկ Հ. Մինաս Բժշկեանի:

Թէ հայրն և թէ մայրը կը վախճանին 1863ի համաճարակ հրանդութեան
և իր երկու եղբարը, լաւ վիճակի տէր, կը հակառակին իրենց փոքր եղբայրը
աշքերնէն հետացնել: Սակայն Նախարարամութիւնը կը դիւրէ ամէն ինչ. Հ. Կ-

նատիոս կիւրեղեանն (յետոյ Աբրահայյը) որ կը գոնուէր ի Տրապիզոնի, կը յաջողի հուսկ զաննց համոզել, նա մանաւանդ որ պատանին հարցուելով կը յայտնէ՝ որ կ'ուզէ ընտանեաց ուխտը կատարել, այսպէս պատանին Մինաս՝ 10 տարեկան հասակին՝ Մեղրաք (այժմ Հ. Արքստակէս վ.), Գասպանտիլեանի հետ Ս. Ղազար կ'առաքուի 1864ի նոյեմբերին:

Վանքին մէջ Հ. Վարդան Ծիշմանեանի հոգեոր զաստիարակութեան տակ կը սկսի իւր տասնյն բայլերը, ապա Վերակացու Կ'ունենայ՝ ամրող 8 տարի՝ ծանօթ զաստիարակ Հ. Աբրահամ Ճարեսնը: 1869 Ապրիլ 6ին կ'ընդունի կրօնաւորական սրբմը և անփոփոն կը պահէ իր անունը՝ միշտ ի յիշատակ Հ. Մինաս Բժշկեանի: Երկու տարի վերջ՝ 1871 Օգոստոս 2ին ալ կը կատարէ իր Մշտնչենաւոր ուխտերը Հ. Մեսրոպ Մահակեանի հետ՝ Գիրպ. Հիւրմիւզեան Աբրահօլ առջև, որմէ կը ձեռնադրուի քահանայ 1873 օգոստոս 24ին չորս ընկերներովը՝ որ են. Հ. Արսեն Այուղի, Հ. Ներսէն (ապա Եպ. Տարօնյ և Վարդապետականի) ձեռայեան, Հ. Վրանեն Պալեան, Հ. Մեսրոպ Մահակեան:

Ձեռնադրութենէն տարի մը փերջ երիտասարդ քահանան (1874 նոյեմբ. 11) կը սկսի իր գրծունէութիւնը մանկավարական շրջանակի մէջ: Այս կը կարգուի Ռւումիապետ Մուրատ-Միափայէլեան վարժարանի մէջ Վ. Հ. Իզնատիոս կիւրեղեանի տեսչութեան օրով: Ռւումիապետութեան շրջանը կը բոլորի 1882 սեպտեմբերին, որուն կարծես պսակումը կ'ըլլայ Վարդապետական զաւազանի ստացումը Մայրավանքին մէջ:

Գիրպ. կիւրեղեան այն ինչ կը ստանձնէ արբայութեան մականը՝ առաքելական հոգուով լցուած՝ իր առաջին մասնաւութիւնը կ'ուղղէ՝ Եկեղեցւոյ և Ազգիս պայծառութեան համար նոր ասպարէզներու ծրագիրներ մշակել: Անոնցմէ մին կ'ըլլայ Վերականգնել Տրապիզոնի Միխիթարեան վարժարանը՝ զոր երրեմն սկսած էին Հ. Մինաս Բժշկեան և Հ. Պետրոս Մինասեան, և որ գոցուած էր 1850ին:

Սոյն ծրապըին գործադրութիւնն է ահա որ կը յանձնուի Հ. Մ. Նուրիիանի: Յամին 1882 կը մեկնի Միխիթարեան վարժապետը. կը հասնի Տրապիզոն: Այն ժամանակի հայ – կաթողիկէ հասարակութիւնը ունէր ներքին կրօնական պառակումն, որով կար և մէկ մասին ընդդիմութիւնը Միխիթարեան զպրոցին:

Բարերախտաբար զժուարութեանց ցով ունէր նաև նպաստաւոր պարագայ մը. Թեմին Առաջնորդն էր իր հօրաքեռորդին Գիրպ. Պօղոս Եպս. Մարմարեան, սրբակնցագ և բանիրուն հովիւր:

Այսպէս 1884ին կը յաջողի բանալ Ռւումիսի հովանաւորութեան ու ինամոց տակ Միխիթարեան վարժարան մը, որ նետզնետ տարիներու շրջանին մէջ կը զարգանայ, ընթանալով միանգամայն տեղույն ու պարագաներուն պահանջմանց համաձայն: Տրապիզոնի վարժարանը Պոնտոսի շրջանի ու նաև ռուսահայ պատանիներու, որոնց Միխիթարեան ձեռքերու տակ կը փափազէին դաստիարակուիլ, կեղրոն մը կ'ըլլայ ու կը գառնայ նաև իրը նախազակիթներէն մին Մ. - Ռ. Վարժարանի: Հ. Մ. Նուրիիան սոյն վարժարանի տեսչութեան պաշտոնը կը վարէ մինչև 1894 օգոստոս:

Կ'աւելցնենց հոս, որ Տրապիզոնի Միխիթարեան վարժարանի բացմամբ կը վերնայ նաև հայ-կաթողիկէ Հասարակութեան մէջ եղած ցաւալի պառակումը, և ամէնըը կը հաւաքուին իրենց սիրելի Եպիսկոպոսին հովուութեան ներքև: Այս բանիս համար ամէն ճիզ թափած էր Հ. Նուրիիան վարժապետ:

Քանի որ իր մանկավարժական զործունէութեան վրայ կը խօսինք՝ պէտք չէ որ անյիշտառակ անցնինց իր մէկ ուրիշ կարևոր վաստակին մասին:

Նախօթ է՝ որ գեռ բանի մը տարի առաջ.. Պոնտոսի ոստանին մէջ գոյութիւն ունէր յօգուտ ամրող թիւմին Հայ Մայրապետներու Միարանութիւն մը «Վերափոխման կուսակցութեան» անունով. անոր յդացողն ու հաստատողն եղած էր՝ յամին 1886՝ Արքի Մարտարեան Գերապայծառ, որ իր մօրեղորորդւոյն Հ. Մինասայ կը զիմէ՝ իրեն ձեռնուու ըլլալու:

Դիոււար չէ ենթադրել անշուշտ թէ ո՞րքան մեծ ճիգ, հեռատես միտք և անվեհեր՝ բայց խոչեմ գործ կը պահանջէ նոր Հաստատութիւն մը իր սկզբնաւորութեան պահուն. Ապազայ կուսանաց կարգին կանոնադրութեաց ձևացնել եւրոպական կուսանոցներու Մահմանաղործիւններէն՝ կը վիճակի Հ. Մ. Նորիիսանին, անշուշտ նկատի ունենալով միանգամայն մեր ազգային բնոյին ու սովորութիւնները:

Այդպէս ահա սոյն արդիւնաշատ Միարանութիւնը հետզիւտէ կը ծաղկի թուով և գործունէութեան ասպարէցներով, վարժարաններով՝ բովանդակ վիճակին մէջ. բայց աւազ, վերջին անլուր կոորդածին անդրանիկ զոհերէն կ'ըլլան անոնց ամէնցը...»:

Յամին 1894 Միարանութեանս Բնդէ. ժողովը կ'ընտրէ զՀ. Մ. Նորիիսան առաջին անգամ Ընդէ. Առաջիկայ, զրը կը վարէ մինչև 1907: Այս պաշտօնավարութեան շրջանին իրեն կը յանձնուի նաև ուրիշ կարեոր պաշտօններ. այսպէս՝ Մ. - Ռ. վարժարանի տեսչութիւնը. 8 տարուան շրջանին մէջ (1894 օգ. - 1902 սգուստ.) Ազգին կ'ընծայէ բազմաթիւ աշակերտներ, յորս ումանց այսօր իսկ իրենց փայլուն դիրքերով պատիւ կը բերեն թէ իրենց վաստակաւորին և թէ Հայ անուան:

Միւնոյն շրջանին մէջ կը յանձնուի նաև իրեն Ուսումնական ժողովոյ Նախագահութիւնը (1894-1907). կը ծաղկին ու կը մշակուին ուսմանց ծրագիրներ:

Հուսկ՝ Հ. Ալիշանի մահէն վերջ երր 1902ի Ընդէ. ժողովը կը գումարուի՝ Հ. Մ. Վ. Նորիիսան կ'ընտրուի Աթոռակալ ՄԽ. Աւխտին, ու կը տեսէ մինչև 1907:

Ասոնցմէ զատ Լուսահոգի կիւրեղեան Աքբահայր ամենափափուկ ու կարեոր գործ մ'ալ կու տայ, անոր կը յանձնէ՝ 1903ին՝ Աւխտին Հիմնադրին Միսիթարյա Սրբացուցան Գատին Ալկեսարկուի պաշտօնը, որ բաց մացած էր Mons. Savelliի մահուրնէն ի վեր: 1920ին զարձեալ կ'ընտրուի Բնդէ. Առաջիկայ, զրը վերոյիշեալ պաշտօնին հետ կը վարէ ցայսօր:

Հ. Մինաս Վ. Նորիիսան՝ բաց ի ներքին և արտաքին կարեոր պաշտօններէ՝ ճռիացուցած է նաև մեր Ազգային Գրականութիւնը իր բազմաթիւ երկասիրութիւններով: Գրական ասպարէզի մէջ նա ընդհանրապէս պատմագէտի համրաւ ստացած է և ստուգի իր երկերը իր նախասիրած մասնաճիւղին շուրջ կը դեգերին, ահա անոնց ամբողջական ցուցակը.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԱՑ, Ա. Հասոր 1814-1848, տպ. 1881. - Բ. Հասոր 1848-1867, տպ. 1896. (Նոյն Բ. Հասոր) բարեփոխեալ, տպ. 1908: — ԺԱՄԱՆԱԿԱԿԱՑՈՒԹԻՒՆ ՔՈՎԱԿԱԿԱՑ, ԿիրԱՅ 1898 ԱՄՆ: — ՓԱՐԻԶՈՒ ՖՐԱՆՍՈՒՆԵՐԸ, (Հեղինակ՝ Մաքսիմ Ժիշեան): — ՍԿՐԻՊՆԻ ՋԱՅՆԱԿԱՑ ԵՐԱԺԾՏՈՒԹԵԱՆ, տպ. 1882: — ԹԵՂԻՆՈՐ ՍԱԼՅԱՆԻՆ, գրաք. ուստի. ողբերգութիւն, տպ. 1882: — ՆԱՅՆ աշխարհաբար ուստիառ, տպ. 1902: — ԳՈՒՐԳԻԵՆ ԵՒ ԳԵՐԵՆԻԿ, գրաքար ուստի. ողբերգութիւն, տպ. 1879: — VITA DELL'ABATE MECCHITAR. — ՆՈՅՆԸ աեղդ. 1915. — զաղդ. 1922: — NAPOLEON Ist et les PP. Mekhitharistes (Արմենիան) de Venise, տպ. 1922:

Ասոնցմէ զատ Հ. Մ. Նորիիսան բերած է մերթ ընդ մերթ իր աշխատակցութիւնը «ԲԱԶՄԱԿԱՅՊ» Հանդէսիս զանազան տարեցրջաններու մէջ. այս պատճառաւ

իր թիսնամեայ Յորելինին առթիւ խմբագրութիւնս աւելի՛ ևս պարոց կը զգայ այս էջերուն մէջ հրապարակաւ եւս ներկայացնել իր խնդակցութիւնն ու մաղ-թանցները իր բազմարդիւն և ալեզարդ Աշխատակցին:

* * *

Յորելինական հանդէսը կատարուեցաւ օգոստոս 26ին կիրակի օր։ Առաւտ ժամ 9ին չ. Մինաս վարդապետ մատոյց լլ. Նշանի մէջ ձայնաւոր պատարագ, առընթերակայ Աւագ Մարգարակներէն մին ունենալով իր դասակիցն և ուղեակիցը բազմարդիւն չ. Արքատակէն վ. Գասպանտիլեան։ Մ. - Ռ. սաները նուազեցին ամրող պատարագի երգերը. ներկայ էին՝ բաց ի չ. Աթոռակալ վ. էն՝ նաև վկնեստկեան զաւարի մէջ զտնուող Միսիթարեան վանատեղեաց մասնաւոր պատուիրակութիւններ։ Յատկապէս ներկայ էր նաև Հոռվմայ բարձրաստիճան եկեղեցականներէն մին՝ մտերիմ բարեկամ չ. Մ. Նուրիխանի՝ Գերպ. Ջիրիագոյ թեղորչչիա, նոյնպէս Ազոլոյի Քորեպիսկոպոս և այլք։

Զայնաւորէն ետք ներկաներն հրաւիրուեցան բալացցինայի յարկարաժինը. ընդարձակ տրահը զարդարուած էր ըստ աւուր պատշաճի։ Որմին կեղորնը՝ ծաղիկներու և կանաչներու միջն կը նախագահէր Միսիթարայ դիմանկարը։

Հանդէսն սկսաւ Մ. - Ռ. Շեփորախումրին հնչեցուցած մէկ բայլերգով։ Առաջին բանախօսն եղաւ Աւիտիս Աթոռակալ Մեծ։ Վարդապետը, որ շատ գեղեցիկ կերպով ու մանրամասն ցայտեցուց Յորելիներին կեանքը զարդարող անզին ծառայութիւնները՝ յօգուտ Եկեղեցւոյ, Աւիտիս և Ազգիս։ Եթոյ չ. Ե. Փէջիկեան կարդաց Յորելիներին նուրիրուած զրաբար տաղ մը, որ՝ տպազրուած՝ նոյն պահուն բաժնուեցաւ բոլոր հանդիսականներուն։

Ցուոնկայս լսուեցաւ մասնաւորապէս Ն. Ս. Պիոս Ժ.Ա. Քահանայապետին կողմանէ հասած օրենութեան հեռազիր մը։

Խսկ Գերպ. թեղորչչիա ամենուն ուշազրութեան տակ իր մայրենի լեզուով գեղեցիկ բանախօսութիւն մ'ըլլաւ, որմէ մէջ կը բերենց հետեւալը։

... Ես չեմ գիտեր թէ գուն ուր ծնար, ով Հայր, բայց պէտք է որ այն տեղը Արեւիքի այն մասերէն ըլլայ՝ ուր ամէն խանձարուցք ածու մ'է, և ամէն ծաղիկ սահմանուած է սփուելու ամբողջ աշխարհի մէջ փրկարար անուշանուութիւնն մը։

Ին անծանօթ են քու մանկութեան օրերն ու տարիները, բայց եթէ վերջալոյսը արշալոյսին գեղապահառութիւնը կը յիշնցնէ՝ անոնք հրեշտակի մը օրերն ու տարիները պէտք են եղած ըլլալ, այն օրնենաւ Երկիրներուն մէջ՝ ուր շատ ու շատ անգամներ հրեշտակներն երկցան։

Ես անգէտ եմ քու պատանութեանց անրջանքներուն և պայքարին, նախնական և երկրորդական ուսումներու մարզարանին, բայց այն ամէն բանէն՝ զոր սորվեցայ քեզ հետ ունեցած յարաբերութիւննեւ՝ կը հետեւնեմ որ գու պապակող մը եղած պիտի ըլլաս ճշմարտութեան, լոյսի, գեղեցկութեան. Լափող մը գրքերու, մեղու մը, ընտրեալ Թիթեռնիկի մը՝ որ գրասուն ներու անթիւ գրքերէն մեղր ծծեց, այն մեղրը՝ որ մոմ զարձած այսօր կը վառէ ու վառելով կը բորբռէ և կը լուսաւորէ աշակերտներու կրկին դասեր՝ զմայլողներ և բարեկաններ։ և ի հարկին լուծելով ու ջրելով հակառակորդներուն իմաստակութիւնները։

Ես չեմ գիտեր թէ գուն ուր տեղ քահանայ ձեռնադրուեցար և ուր կատարեցիր քսաննէնգամակդ, բայց այն վայրերը պէտք է որ վեն եղած ըլլան, վասն զի հոն՝ տեղի ունեցաւ ուրա-

իութեան և երախտազիտութեան լալինը. հոն երկու բնտանիքներու բնական և կրօնաւորական՝ իդերուն պոռթկումը, առաջաբրութիւններու տոկունութիւնը, գիտակցութեան յստակութիւնը կատարած աշխատութեանց համար, հրատապ բարախինը զիեզ բազմապատկելու և շոայլելու Աստուծոյ փառաց համար:

Կ'անգիտանամ և շատ բաներ:

Զիեզ զովկմ ճանացայ, մավսիսական վեհատեսիլ մօրուքիդ մէջ, քու սրամիտ պատասխաններուն ճարմատինովը իմ ստիպիչ հարցումներուն հանձէպ. Փայլակնացայտ և խորազնին աչքերու մէջ. պատամական հմտութեանց մէջ որ յիրաւի դասական է, և գրեթէ կրնամ ըսել՝ լիակատար քահանայական լուս և թարուն պաշտամն մէջ, յորում նստիղով Ապաշխարութեան Ալեանի՛ իրեր գերազուն ճարտարապետ, սիրահար աւերակներու և վերայինութեան, շատ հոգուր չէնիքր' որոնք մեղքին ձեռքով կործանած էին՝ գու զանոնք իրենց առաջին պայծառութեան զարձուցիք:

Զիեզ ճանացայ մասնաւորապէս՝ մինչեւ յարատն և անխոնչ ջանփերով ջեմնադրին փառաւորութիւնը կը պատրաստէիր, որուն մասին գիտացը իմ սրտին մէջ բխեցնել որդիական պաշտամունք մը, որ դժբախտաբար վերջին տարիներուն չկրցաւ արտայայտուիլ իր փափաքին համեմատ:

Եթէ ամէն բան անգիտանայի՝ այս միայն բաւական էր զիս եղբայրացնելու քու հոգեւ կիցներուու հնա, իրենց ճարտանքովը բնիկելու, մաղթելու քեզ՝ ինչ որ անոնք կը մաղթեն:

Ենք կը փափաքինը որ սոկիցն ճարտանքաց յաջորդն աղամանդերունը, մարգարիտներունը, որ անդունք մանկութիւնը, կորովով անձիք՝ որ ուղարքը կ'ամբանայ ձիւնաթոյր մօրուքին և մազքերուն տակ. մոգին պայծառութեամբ, իր գործունէութեամբ՝ կատարելացործուած տարիներու ընթացքով։ Ենք կ'ըղանաք որ սրտիդ ամենչն ջեմնագին ուխտը կատարուի, այսինքն է փութով կարենաս պատուել խորաններու վրայ քու և մը Միիթարը։

Այն ատեն, և այն ատեն միայն թոյլ պիտի տանք քեզ որ երգեն՝ ինչպէս ծերունին Սիմէոն, բայց այն ատենն ալ (քանի որ գրուած չէ՝ թէ Սիմէոն այն երգէն վերջ անմիջապէս մնուած է) մեր աղօթներով պիտի յոնիցնենիք զԱստուած և Նոր Սուրբը Միիթար, որ գեռ զքեզ մեր քով թողուն երկար ժամանակ, խրախուսելու համար զմեզ քու խօսքով, երջանկացնելու քու ժամանով։

Գրուած է. Ոչ երենցիս առաջի իմ դատարկանէն։ Քեզ ի՞նչ տամ. Աստուածանի ոսկի մետալ մը, և երգ մը առ Մայրն Աստուծու և Մայր մէր, երգ մը՝ զոր քանի մը ժամի մէջ Ս. Ղազակն անզուզական տպարանը հասարակաց առջն ներկայացուելու արժանի ըրաւ չնորհի իր հայկական և ի բաւական փայլայակներուն (գրերուն), որպէս զի այս երգով, ևս իմ քսաննէնքանէկիս, և գու քու յիսնամենէկիդ համար՝ համբիսի պայծառութեան մէջ միասին կարենանք արտասանել քրիստոնէական ամենագեղցիկ ներգործութիւնը, ևս ի հարկէ, գու խղճամիտ փափկութեամբ, երկուքնիս ալ մեր հոգիներու յանձնելու համար Աթենասուրը կուսին, որուն շատ ու շատ աղօթեցի այս առաւոտ քեզ համար Ս. Սեղանին առջն։

* * *

Մափերու մէջ աւարտեց Գերպա թեղրոշչիա իր պերճ ու պայծառ խօսքերը և նուիրեց ոսկի մետալը առ Հ. Մ. Նուրիխան՝ ի նշան անկեղծ բարեկամութեան։ Զանազան մաղթողական բերթուածներ կարդացին նաև Հ. Պ. Ձայեսան, Հ. Վ. Յովհաննիսեան, Մ.-Շափայէլեան աշակերամը՝ վարժարանին կողմանէ, և ուրիշներ։ Հետաքրքրութեամբ լսուեցան զանազան երկիրներէ զրկուած բազմաթիւ հեռագիրներ ևս։ Հետզհետէ հասան նաև ուրիշ շատեր, յորս կար իտալիոյ Մարգարիտա Մայր թագուհւոյն հետեւալ հեռազիրը.

ԱՌ ԳԵՐԱՊԱՏԻՒ Հ. ՄԻՆԱՍ Վ. ՆՈՒՐԻԽԻԱՆ

ի Միքարեւն Միաբանութենէ

Ա. Ղազար - Վ. Էնետիկ

Ալքունի - Վ. Էնետիկ - Կրեսսոնէյ - Գասդէլ Սավոյա

Մեծարգոյ Գերապատուուրեւանց քանանյուրեւան յորելինին արտիւ պատենաւ ն. վեհափառուրին Մայր Թագուհին որ միշտ զնեց կը յիշե մեծ բարեացակամուրեամբ՝ կ'այց որ Ձեզի հասի իւր ուրախակցուրեւաց ու մաղրանց անելից ու սրտացին արտայայտուրիները:

ԵԳԱՂԻՔԻ ՏԻԿԻՆ ԿԱՄՍՈՒՀԻ ԲԵՅ

Գերապ. Բեղրոչչիա կրկին ուր ելաւ և կարդաց այս անգամ Ա. Ղազարու մէջ նոր ապագրած իր մէկ նոր զեղեցիկ օտանաւորը «A Maria madre di Dio e madre nostra» (== Առ Մարիամ Մայր Աստոծոյ և մայր մեր) գերազարով, ի յիշտառակ նոյն Յորելինին, ինչ որ նոյն ատեն ևս բաշխուեցաւ ամենուն: Քանի մը խօսքեր ալ ուզգեց Ազուոյի Քորեպիսկոպոսը, ներկայացնելով նաև զիւզաքաղաքին կողմանէ ջերմ մաղթանքներ:

Խակ Վեր. Հ. Մինաս վարդապետ պատասխանեց յուզուած սրտով: Յայտնեց նաև խորին երախտազիսութին առ Ալր. Քահանայապետ՝ իւր օրհնութեան հեռազրին համար: Ազա մատոյց մասնաւոր ջերմ շնորհակալութիւններ առ Հ. Աթոռակալ Վ. և միւս ամէն բանախօսներն ու ներկաները:

Հանդէսը փակուեցաւ հուսկ՝ անուշի և ըմպելոյ պատուասիրութիւններով: Կէս օրուան ճաշին սեղանակից էին՝ վարդապետներէն զամ՝ Գերապ. Բեղրոչչիա, Քորեպիսկոպոսը, մէկ քանի ազգայիններ և վարժարանին արտաքին ուսուցիչներէն ումանց: Սեղանի պահուն կարդացուեցան բազմաթիւ նամակներէն մի միայն մէկ քանին, յորս կային կարդինալներու և արքաներու կողմէ եկած մաղթանքներ: Խօսուած բաժանանարեէն կը յիշտառակէնց յատկապէս Մ. - Ռ. Վարժարանի Փոխ - Տեսուչ Հ. Ա. Տէր Մովսէսեանինը, որ կարճ ու եռանդուն խօսքերով ցայտեցուց Հ. Նուրիխիանի մանկավարժական զործունէութեան զիսաւոր մէկ կէտը: Գերապ. Բեղրոչչիա այս անգամ յանպատրաստից քերթուածներ յօրինեց ու կարդաց մէջտեղ:

Ճաշէն ետքը բնութեան հրաշալի տեսարաններն ու մաքուր օդը վայելելով անցան ժամերը:

Երեկոյ եղած էր այլնս առոտուան չընադ արշալոյսը՝ յետ պատկերալից ու իորհրդաւոր լուսերանիներու շարքի մը՝ Երարքայի զծին աջակողմը կը փոխուէր բոսրափայլ վերջալոյսի մը...

Այդ ալ, փոխադարձարար, ըլլայ այսօրուան Մեծարգոյ Յորելեարին համար աշտամակայ յորելինի մ'արշալոյսը:

ԽԱՅԲ.